

մարդու շրջանակին մէջ զետեղել նաև Այս այժմ այսչափ. թէ ի՞նչ ընդունելու Հայկ, նոյն իսկ Արտաւազը՝ գրբին վեր թիւն պիտի գտնէ այս գասազիրբը՝ աշանազրին հաւատարիմ մեալ չէ: Խաւագոյն կերաները բիշ ատենէն զայն կ'ապա էք որ հայերու ծագումը են. ուրոյն մաս ցուցանեն: մը կազմէր:

Հ. Պ. Բժիշկնեան

## ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆՔ

ՏԱՐԻՈՅՍ ՆՇԱՆԱԿՈՐ ՀԱՆԳՈՒՑԵԱԼՔ

ԲՐՈՒ. ՀԵՆՐԻԿ ՀԻՒՊԵՄԱՆ



Մեծ մարդոց անուները չեն հիննար: Եթէ մահը կանգ առնել կու տայ անոնց՝ գործելու ասպարէզին մէջ, սակայն հրոշակն է որ այնուհետև կը տեէ: Ներկայ գերմանացի մեծ բանասէրն ու հայագէտը այդ գասակարգէն է: իր ուսումնասիրութիւնները Հայ լեզուին, և իր գրութիւնը՝ այսօրուան և վաղուան մասնագէտներու առաջնորդ և օգտակար պիտի ըլլայ: Մի

առ մի իր երկասիրութիւնը թուելէ առաջ՝ իր կենազրականէն մի քանի էական մասերը դնենք:

Մնած է բրուսիոյ իրֆուրդ քաղաքը 1848 թուլիս 1ին, և իր առաջին ուսումնաները կը կատարէ իր ծննդավայրի Միջնակարգ վարժարանին մէջ, իսկ 1867ին՝ կու տայ աւելի բարձր քընութիւն մը: Եթեոյ մտնելով իիմասցին 1868 սեպտ. ի 20ին կ'աւարտէ ուսումնաները: Իր համեմատական լեզուագիտութեան և արեելեան լեզուներու գիտութիւնը սուսացած է Եվնայի, Տիւպինկնի, Լայպցիկի և Միւնիին մէջ: Վերջնոյս Համալսարանին մէջ 1872ին առաջին անգամ սորբորութեան աստիճանին բարձրացաւ՝ մըցումի մը մասնակցելով՝ որոյ նիւթին էք « Զրադաշտական երգ մը » (Ein Zoroastrisches Lied) վերնազրով գրութիւն մը: 1875ին Լայպցիկի Համալսարանին ուսուցիչ կը կարգուի ներկայացնելով Յիշատուկադիր մը՝ Անդրեասի եկեղեցական պատմութեան վերջին հատուածէն քաղելով, որ կը պարունակէ Հայ եկեղեցւոյն վիճակը. սոյն աշխատութեան վերջին մասը հայերէնէ գերմաներէն կը թարգմանէ՝ իր կողմանէ առանձին ծանօթութիւններ աւելցնելով: Հոն՝ իրը առաջին դաս-

կը կարդայ «Հորդվամենեւու վարդապետու րիմնը» (Zur Casuslehre), որմէ տարի մը վերջ արտաքայ կարգի Բրօֆէսաօրութեան աստիճանին ալ կը բարձրանայ: 1877ին Սղրազպուրկի Համալսարանին Համեմատական բանասիրութեան ուսուցչապետ կ'անուանուի, և այդ միջոցին կը դասախոսէ այլ և այլ հին լեզուաց համեմատական բերականութեան վրայ. ինչպէս Յոյն, Լատին, Գոթական և Անակրիտ լեզուները, երբեմ ալ եկեղեցական պատառքն լեզուն. Նոր հեղինակները կը մեկնէ, Աւեստան, Պարսիկ նոր լեզուի բերականութիւնը, Ֆիրտուսի բերթուածը, Հայ Քերականութիւնը, Հեղինակները և այլն: Այսպէս ամբողջ ՅՈ տարի Սղրազպուրկի մէջ Բրօֆէսաօրութեամբ Կ'անցնէ մինչև իր մահը:

Իր բազմաթիւ լեզուազիտական և բանափրական հրատարակութեանց մէջ՝ իր սրամուութիւնը և հմտութիւնը մեծ գերկը խաղան, և ստուգի արժանաւոր աթոռ մը գրաւած է արդէն նոր լեզուարաններուն մէջ՝ Արեւելեան լեզուներու, Մանսկրիտի, հին, միջին և նոր պարսկերէնի, Աւեստայի լեզուին, հին Հայերէնի և բոլոր արևմտութերի հին և նոր լեզուաց լայնատարած հմտութեամբը Ամբողջական գաղափար մը տալու համար յիշենք մի առ մի իր բազմահմուտ երկերը:

1. — 1873ին Միհնիիի Ակադեմիայի յիշատակարանաց իմաստասիրական — պատմ. գործոց Մատենադարանի շարքին մէջ հրատարակած է Աւեստայի վրայ՝ մի քանի ուսումնասիրութիւնը, որոնց մեկնութիւնն ալ զրած է «Գերման — Արեւելեան» Ընկերութեան Հանդէսին իջ և իջ հատորներուն մէջ:

2. — 1875ին տպ. յօդուածի մը մէջ ամփոփած է «Հայերէնի տեղը հնիշերուպական լեզուներուն մէջ» անուամբ գրութիւն մը (հրտկծ. Կ. Զ, 23, էջ 5-42): Յոյն փոքրածաւալ աշխատութիւնը երիտասարդ լեզուագէտին համար մեծ պատուարեր գործ մ'էր գիտնոց հանդէպ, որուն մէջ

առաջ բերաւ պարսկերէնէ փոխառեալ բռնութեալը, և իր հետազօտութեանց վրայ հիմնուելով յայտարարեց թէ «Հայերէնի իրանական և սրա լիդուանական լիզուններուն միջի միջին տեղոր կը բան»: Ի սկզբան այնքան զարմանալի երևոյթ մ'առած էր իր տեսութեանց այս արդիւնքը, որ Տղլակարդ և Ֆ. Միւլէր՝ նոյն իսկ այս համբաւաւորները՝ զայրութով կը լցուէլն Հիւազմանի գէմ, իրը նորելուկ սկսնակ մը՝ իր չափէն անդին անցած, վասն զի յակամայս սկսան գուշակել որ այնուհետև պիտի քանդուէր իրենց զորութիւնը, ինչպէս ալ եղաւ՝ երբ բազմացան Հիւազմանի գաղափարակիցները: Լատարեալ յաղթութիւն մը տարած էր այլ ես, երբ իր նոր տեսութիւնը ընդունելի եղաւ բոլոր արևելագէտներէն:

3. — 1876ին «Գերման-Արեւելեան» ընկերութեան հանդէսին մէջ (Հատոր I) հրատարակեց հին Հայերէն լեզուի արտասանութեան և տառապարձութեան վըրայ յօդուած մը, ուր կը խօսի նաև Արդի Հայերէնի արտասանութեան և հնչման վրայ, ու ըննազատութեան Կ'ենթարէկ լերսիոսի գործածած տառապարձութիւնը: Ավակայն առաջուց խորհրդակցած էր նշանաւոր կտուարա Արմէրս ձայնագէտին հետ, որ ինըն ալ օգտուած էր չորս հայազգի համալսարանական ուսանողներէ:

4. — 1881ին սկսեալ զանազան հայագիտական ուսումնասիրութիւններ ունի բանափրական թերթերու մէջ Հայերէնինք (Armeniaca) կոչուած ընդհանուր վերանագրի մը սակ: Ասոնց մէջ կը խօսի նաև զանազան հայ բառերու ստուգարանութեան վրայ, որոնցմէ ումանք թարգմանուած են 1901ին «Հանդէս Ամորեայ»ի մէջ:

5. — 1883ին Լապացիկի մէջ հրատարակեց «Հայկարանական ուսումնասիրութիւնը» (Armenische Studien) անուամբ գործ մը. յառաջարանին մէջ կը ներկայացնէ Հայ լեզուի առթիւ մղուած պայքարը (1-15 էջ). 15-16՝ 232 բառեր կը ստուգարանէ, և ասով կը հետեւցնէթ թէ Հայ լեզուն հնդեւոպական ինցնատիպ լե-

զու մ'է, և չպատկանիր ոչ իրանեան և ոչ արիական լեզուախումբին. այս սիրալ ենթարութեան պատճառ կը դնէ պարսկերէնէ փոխառեալ և սխալմամբ զուու հայ համարուած քառերուն ուսումնասիրութիւնը:

6. — 1892ին հրատարակած է «Գերման - Արևելեան» թերթին մէջ երկու լեզուարանական յօդուածներ. առաջինը «Ալեմական փոխառեալ բաներ Հոյերէնի մէշ» (Die semitischen Lehnwörter im Altarmenischen) անունն ունի, զորս կը ցնէ և ցուցակի կ'առնէ. ասիկա կը բովանդակէ Ասորի լեզուէն ի հայ փոխառութիւնը, և երկրորդը՝ արարականէն առնուածները. Ասոնց ամրողական թարգմանութիւնը առանձին ըրած է Մ'հծ. Հ. Յ. Վ. Տաշեան 1893ին նախ «Հանդէս Ամսօրեայ»ի մէջ, և ապա առանձին գրքի մէջ ամփոփելով։

7. — 1894ին հրատարակեց «Հոյերէնական Յասոնկ անուածք» (Die altarmenischen Personennamen) Փոքրիկ զրութիւն մը, որ միեւնոյն տարւոյն մէջ թարգմանուեցաւ վերոյիշեալ հմուտ Հօր ձեռամբ։

8. — 1895ին «Պարսկական Ռաստմանասիրութիւն»ը (Persische Studien) հրատարակեց, որուն շարժադիր եղաւ իր Հորն աշակերտին ստուգարանական բառագիրը. Հորն խստութեամբ քննադատուեցաւ Ֆր. Միւլլէրի և Մատի կողմէ. անոր համար Հիւազման՝ իր ուսուցչի բնիկ քարեացակամ զգացումով՝ օգնեց իր աշակերտին, շատ տեղեր սրբազնութիւն ու մասին մէջ, որով կատարելազործեց զայն իսկ Բ. մասին մէջ, որով կատարելազործեց զայն իսկ Բ. մասը նուիրուած է հին և նոր պարսիկ հնչմանց ուսումնասիրութեան։

9. — Իր գործոց մէջ էն երեկին և հսկան է «Հայերէն Քերականութիւն»ը (Արտաքիանական Գրամմատիկ). Այս հոյակապ Գլուխ գործոցը ի լոյս բնձայեց Լայացիկ, իր հետազոտութեանց բովէն անցընելով տարիներէ ի վեր տպագրուած բոլոր համեմատական լեզուարանական գոր-

ծերը և հայ բառերու ստուգարանութիւննը, ժողվելով և օգտուելով անոնցմէ Այս մեծ աշխատութեան կը ձեռնարկէ 1894ին. և կը տպագրուի 1897ին: Այս հատորներուն մէջ ամփոփուած են Հայ լեզուի մէջ այն ամէն գործածական բառերը, որոնց ստուգարանութիւնը ճշմարիտ կը համարի ինը, ամէնէն աւելի կարեռութիւն կու տայ Պարսկերէնէ Հայերէնի մէջ մտած բառերուն, Պարսկերէնի ազդեցութիւնը անոր վրայ շատ հին ըլլալուն համար և Հինգ հատածներու կը բաժնէ իր այս գործը, որոնց են 1<sup>o</sup> Պարսկերէնէ փոխառեալ բաներ Հայերէնի մէջ. 2<sup>o</sup> Ասորերէնէ փոխառեալ բաներ Հայերէնի մէջ. 3<sup>o</sup> Յունարէնէ փոխառեալ բաներ Հայերէնի մէջ. 4<sup>o</sup> Հայերէն փոխառեալ բաներ անստոյդ ժագմամբ. 5<sup>o</sup> Բուն Հայկական բաներ: Քերականութեան երկրորդ մասը որ պիտի ըլլար Զեարանութեանց և Համաձայնութեանց վրայ՝ անտիպ մասց, որով և կը հանը ըսել թէ մեծ կորուստ մ'ըրաւ Հայ բանասիրութիւնը: Այսպէս Հիւազմանի հմտական ճիգերուն արդինց՝ կը հաստատուի որ Հայերէնը հնչելիրոպական ճիգին. կը պատկանի: Վերջապէս «իր այս երկին բոլոր հաստածներուն մէջ ունեցած է խճամիտ ու խստապահանջ ուղղութիւնը, որ ցուցուց ճշմարտութիւնը խուզարկող ոգին»:

10. — 1898ին հետազրբական ուսումնասիրութիւն մ'ալ երեան կը հանէ Հիւազման՝ Բրոֆ. Բաղրուպանի հրատարակութեան մէջ «Հայ Զայենական օրեկիներու վրայ» (Zur Chronologie der Armenischen Vocalgesetze): Այս աշխատութեան նպատակն է ճշդել հայ ձայնաւոր հնչումներու սղման ու փոփոխութեան ժամանակը:

11. — Առանց գիտնալու վերջին աշխատութիւն մ'ունեցաւ 1904ին, հրատարակելով «Հին Հայոց աերոյ անունները» (Die altarmenische Ortsnamen)\*:

\* Առկասիրութեան հրատարակութեան տարի մ'աւազ, այն է 1903ին, մաս Բրոֆէսորը այցելեց Ս.

Այս գործը ստուգաբանական ուսումնասիրութիւն մ'է, և միանգամայն Հայաստանի աշխարհազրական տեսութիւնն մը : Առաջին հատածով կը գծէ Հայաստանը՝ մինչեւ 650 թուականը յետ Քրիստոսի . յետոյ առաջ կը տանի իր ուսումնասիրութիւնը՝ անոր իւրաքանչիւր նահանգներուն և գաւառներուն վրայ: Մեծ Հայագէտին ներկայ այս գործին մասնական և ամբողջական կրկին թարգմանութիւնները՝ լյոյ տեսան վենեսեկոյն վեննայի Հարց հանդէսներուն մէջ Հ. Ն. Անդրլիկանի և Հ. Բ. Պիլէզլիկճեանի ձեռամբ: Խոկ անցեալ տարի «Հանդէս Ամսօրեայ» էն արտատպուելով ամփոփուեցաւ 448 էջով առանձին հատորի մը մէջ:

Մեծանուն Հայագէտին կեանըը ստուգիւ Հայութեան համար թանկագին էր, վասն զի անով մեծ քայլ մ'առած էր Հայ բանասիրութիւնը: Սակայն 59 տարի տեղ միայն իր կենաց արկը, հակառակ

այն պատկերացումին՝ զոր 1894ին ժամանակ կը ներկայացնեն՝ թէ նա էր «միջահասակ», լեցուն, թիկնեղ, կայտառ և աշխոյժ՝ բուն գերման տիպ ու դրոշմ կրող մարդ մը: Հիւսիսայիններուն յասուկ ճերմակ մորթ՝ խարսხաշ մօրուցով շրջանակուած, լեցուն այտեր, ակնցոյն մէջէն փայլող կապոյտ ու յանկուցիչ աշքեր և լայն ու անխորշոմ ճակատ», զոր մահը շուտով թառամեցուց, որուն համար ստուգիւ շուտ էր այդ վերջալոյսը: 1908 Յունուար 10՛ զգալի կորուստի օր մ'էր բանասիրութեան, վասն զի Եւրոպական գիտնականաց մէջ ամենաքիչ ըլլալով իր նըմանը՝ անդարմաննելի էր մեզ համար: Իր համբաւուած անունը՝ մահուան առթիւ գերման: Թիերթերը զրուատեցին, անզամ մը ևս ծանօթացնելով Հայ լեզուն և Հայաստանը, որոնց նուրբագործեցին այլևս մեզ համար Հիւպշման անունը՝<sup>1</sup>

Հ. Ղետոն Տաթևս

Դազզո, և այս առթիւ հրաւիրուեցաւ իբր վարժարութիւն և ի մեծարանս իր արդեանց « Հայկական Ճեմարան »ին անդամակցութեան:

1. Տես «Հայկական Ուսումնասիրութիւն» (Հ. Զարպ. Տպ. Վ. Ենեաւ.), և «Այսեւելք» թիւ 6723. 30. 36. — «Բերդանդիս» 3453. — «Լոյս» շաբաթաթերթ Պուլուց, թիւ 11. 18:

# Վ. Ե. Պ. Ա. Կ. Ա. Ն. Բ.

## Է. ՊՈԼԵՏԿՈՎԸԿԱՅԱ ՄԻԽԱՅԼՈՎԱ

Զ. Օ. Բ. Ե. Ա. Յ. Ա. Ր Մ. Ա. Ը. Ը. Ը. Ը. Ը.

Ա.

Մի մեծ վաճառականական գիւղի տան՝ համայնական վարչութեան շինութեան առջև կանգնած էր ժողովրդի խուռն բազմութիւն: Վնանուում էր մի հարց, որը վերաբերում էր այդ գաւառակի բոլոր շըրջակայ շիներին, և իւրաքանչիւր գիւղից կանչւած էին երկուական մարդ իրեւ ըն-

տրուածներ: Ամբողջ օրոր շարունակուեցին խորհրդակցութիւնները, ընդհանուր առամարդ « գատարկարանում էին », ինչպէս այդ լինում է շատ անզամ զիւղական ժողովներում: Միայն երեկոյեան մութը ընկնելուն պէս ամրոիք սկսեց զգալի կերպով քշանալ, վերջապէս, մեաց մօտ տասը մարդ — սիրողներ անցկացնող իրենց ժամանակը գիւնեաններում: Փոքրիկ Լուկինո շէնի գիւղականներ, Մաքսիմ ու Ֆեօդորը, առանձնապէս պէտք զգացին մի փոքր «ամրապնդիու»՝ ացողջ օրուայ ի զուր կորստից յետոյ: